

համակիրներու փափաքին հայրենեաց զիրշ կը տօնել անկարելի ըլլալով, որ միակ պատճառն էր հանդիսի յետաձգման, Մարտէյլի Յորելեանական Յանձնախումբս ու րոշած է տեղս կատարել այդ համազգային հանդէսը, յառաջիկայ դեկտ. 14ին կիրակի օրը» (հին տոմ. 1 դեկտ.):

ՑԱԿՈԲ ԳՈՒՐԳԻՆԻ քառասնամեայ Յորելեանը «Յանձնաժողովի վերջին կարգագրութեան համաձայն որոշուած է կատարել Յորելեարի անոււան տօնին, 15/28 դեկտ. 1913 կիրակի օր»: Ա. Մուսահանեան կը փութայ հրատարակել տետրով մը Մեծապատիւ Յորելեարին արդինքը՝ իր ուսուցիչ հայ լեզուի, իր հիմնադիրակորեան «Հայկ. Կրրարան»ի, իր դրագեանապարտակացիր, իր ազգային գրժիչ:

Բազմավէպի ինդակցութիւնները մեծապատիւ Յորելեարներուն:

ԳՐՈՅ ԳԻՒՏԻ

Ե. Ի.

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՅՈԲԵԼԵԱՆՆԵՐԸ

ՍՈՒՐԲ ԴԱՇԱՐՈՒ ՄԷԶ

Երեք օր հայրենափրական հանդէմներու. — Ա. օր՝ Եկեղեցոյ տօնը. — Բ. օր՝ Գրականութեան տօնը. — Մատենագրական. Գեղարվեստական, Գրպացական Յուշարձաններ. — Ակադեմիա՝ Երաժշտական և Գրական. — Յուցահանդէս՝ Չեղագրաց և տպագրեալ զրոց. — Ճաշկերպյթ և Հայասիրական բաժականակը. — Խմբերոց 60 հոգույ՝ Միխթարեան Բուրաստանին մէջ.

Ա. Ղազար կատարեց այդ հակայ Յորելեանները, մասնակցութեամբ վենետկոյ պաշտօնական Ներկայացուցիչներուն:

Հայ Գրականութեան Նահապետներ՝ անգամ մ'ալ յաւերժացան իրենց փառագարդ աթոռներուն վրայ. սրբանչացման առարկայ դարձաւ Հայ Մամուլ՝ իւր թանկագին գործունէութեամբ:

19 և 20 Հոկտ. երկու անմոռանալի

օրեր, յորս ամէն Միխթարեան և Հայ սիրտ՝ հպարտ զգաց ինքզինք, պաշտօւածու զրուատուած տեսնելով Նախանեաց անմահ յիշատակները օտարներէն ալ:

Միխթարեան Միարանութիւնս ոչ մէկ ջանք չխնայելով, ի վաղուց՝ մեր Հարց յիշատակը արժանաւորապէս տօնելու համար՝ կարգադիր Յանձնաժողով մը կազմած էր (Նախագահ՝ Հ. Յովսէփի Վ. Մարգարեան. անդամք՝ Հ. Ա. Երեմեան, Հ. Յ. Աւգեր, Հ. Ք. Ջրաբեան, Հ. Ա. Տէր-Սահակեան), որուն ջանքը յետոյ պատկուեցաւ արգեամբք, նախ՝ Սեպտ. 21ին ի Ա. Զենոն (որուն վրայ էն վերջը կ'ուզենք խօսիլ), և ապա ամենէն շքեղն ու համաշխարհայինը՝ ի Ա. Ղազար, Հոկտ. 19 և 20ին:

Վերջնոյն համար Միարանութիւնս զըլիսաւոր նպատակ զրած էր իրեն առիթ առնել այս զոյզ Յորելեանները՝ Եւրոպայի ծանօթացնելու Հայ ազգին Գրականութիւնը. համաշխարհայինն ձև տալով անոնց՝ ծաւալել մեր Նախանեաց համբաւն ու փառքը ամէն կողմէ: Այս նպատակաւ առաջուց օտար լրագրաց տրուեցաւ՝ մասնաւոր յօդուածով մը՝ ընդհանուր պատմական ու զրական տեղեկութիւն մեր ազգային մատենագրութեան և անոր ունիվերսաներուն վրայ, ծանուցաննելով նաև Յորելեաններուն էութիւնը և ի Ա. Ղազար կատարուելիք հանդէմներուն ծրագիրը: Արձագանգ գտաւ անմիջապէս բազմաթիւ իտալ, օրաթիրթերու մէջ, որոնք ամէն կողմ աւետեցին իրենց մէկ քոյլ մասուլին ծննդեան 400 ամեակի, և անոր մեսիաններուն 1500 ամեայ զործունէութեան տարեզարձներու տօնը:

Մօտաւոր բացառիկ րիսի մը պահուած ըլլալով անոնց պարունակութիւնն ու Ա. Ղազարու հանդէմներուն մանրամասն նըլկարագիրն ու զրութիւնները՝ բաւ կը համարինք հոս ընդհանուրը համառոտիւ ներկայացնել «Բազմավէպ»ի ընթերցողաց:

Պաշտօնական հանդէսը երկու օրուան բաժնուած էր, առաջինը զուտ կրօնական պաշտօնամանց և արարողութեանց սահման-

նուած էր Հոկտ. 19ին (Կիրակի), իսկ երկրորդ օրը (երկուշաբթի, որ նաև Ա. Ղազարու տօնն էր) տեղի պիտի ունենար Աւկաղեմականը, գրական ու երաժշտական տեսակչով:

Պայծառ երկինքն ու հմայքոս բնութիւնը՝ հանդէսներու փառաւորութեան շատ նպաստեցին: Ամէն նաւակ որ մօտենալով վանքին քերուելով մը պիտի անցնէր ու հեռանար իր մտաղրած վայրը՝ պէտք էր անպատճառ արձագանք տալ օտարականին հետաքրքիր հարցման ու նաւագարին ալ գոհացուցիչ պատասխանին թէ « Հայոց այս կղզին, Ա. Ղազարը, մեծ հանդէսներ ունի »: Եռոքեմակոյկ, կոնտոլ, նաւակ՝ վրկայ կամ քարոզ կեցեր էին կարմիր կրղզեկին դիմաց, և աւելի՝ երկու Պետութեանց գրօշակները, Խոտականը՝ վանքին մուտքին առջե, իսկ Գիտարանին վրայ՝ Ն. Կ. Վ. Սուլդան Մէհմէտ Ե. Ի. Անձեական մետաքսեայ փառաւոր դրօշակը, զոր Ա. Ղազարու ընծայեց վերջերս, և որ առաջին անգամն էր որ կը պարզուէր:

Հանդիսին առաջին օրը՝ կիրակի առաւօտ՝ երթենեկող շոգենաւոներ ու կոնտոլներ Վենետիկին Ա. Ղազար կը բերէին բազմութիւն օտարականաց, ներկայ ըլլալու Հայկական մեծ Զայնաւորին՝ զոր պիտի մատուցանէր Միաբանութեանս Արհի. Արբանայրը Գերպ. Իգնատիոս Արքեպոս. Կիւրեղեան Վանքիս Եկեղեցւոյն մէջ որ փառազարդուած էր: Ժամ 9ին (Ը. Ե.) Զայնաւորը կատարուեցաւ մեծ շուբրով, էն գեղահիւս և թանկագին ըզգեստներով և արևելեան ճոխութեամբ. որոնց հետ և Հայկական ծէսը բաղցը տպաւորութիւն մը թողլով ամէնուն վրայ՝ վեհ զաղափար մը ներշնչեց անոնց՝ այդ մեծ Յորելեարներուն վրայ, որոնք նաև կազմող և կարգաւորող եղած են այդպիսի շքեղ արարողութեանց:

Նոյն փառաւորութեամբ կատարուեցան երեկոյեան ժամը 9ին (Ը. Ե.) բոլոր եկեղեցական արարողութիւնները, ժամերգութիւնը և Արբութիւն ի Բազմոցի: Յատկապէս պատրաստուած աթոռի մ'առջե ներ-

կայ եղաւ Ն. Ա. Բ. Դ. Դրսուէի Մարիա Պետա, (այրի տիկին՝ Սպանիոյ թագապահանջ իշխան Տոն Քարլոսի) իւր պատշաճակալ տիկինով իշխանուհի Ռոհանի ու հետևորդին հետ, որոնք յետոյ այնքան հիպոցում յայտնեցին: Հանդիսատես կը գտնուէր նաև խուռն բազմութիւն մը օտարականաց:

Յաջորդ օրը կրկին փառաւորութեամբ օժտուած էր, Յորելինական օր և Ա. Ղազարու տօն, վանքին ու Եկեղեցւոյն տօնք: Զանգակները կը հնչէին օդոյ ալեաց մէջ՝ մաքուր երկնքին տակ, մինչ կոնտոլով վանք կը հասնէր երեք հետևորդներու հետ՝ Գերպ. Պանդալէսն՝ Վենետիկոյ Փատրիարք Ծիրանաւոր Քավալլարիի Աթոռակալը, Ներկայացուցիչ կարգուած Ն. Վ. Տէրութենէն Հայոց Հանդիսին համար, վասն զի ինք չի պիտի կրնար զալ իւր պաշտօնին մէկ կարեւոր զբաղմամբ բացակայ գտնուելով Վենետիկն: Ժամը 8ին սկսաւ պատարագել Աւագ Խորանին վըրայ պատրիարքական Ներկայացուցիչը, ի ներկայութեան Արհի Աթոռահօր և ամբողջ վանականաց:

10ին ատենները շոգենաւոյկներ կը հասնէին, կոնտոլներ կը սահէին դէպի վանք. Վենետիկոյ պաշտօնական Մարմինն էր, բարձրաստիճան անձնաւորութիւններ, Պետական Հաստատութեանց գլուխներ, Ուսուցչապետք, Մամլոյ Ներկայացուցիչը ևն.։ Պաշտօնական Ներկայացուցիչը հետեւալ անձնաւորութիւններն էին. Ասպետ Արքարփա՝ Ներկայացուցիչ Վենետիկոյ Գաւառապետին. Կոմս Փաստի՝ Ներկայացուցիչ Քաղաքապետին. Հրամանատար Ասպետ Պ. Զիվալլերի Ներկայացուցիչ Կարելլի ծովակալին. Ասպետ Վիթալիս՝ հիւպատոս Օսմ. Կայսրութեան. Պարոն առ Ֆուուէէ՛ հիւպատոս Ֆրանս. Հանրապետութեան. Գերպ. Յովհ. Երեմիչ՝ Տեսուչ Վենետիկոյ Պատրիարքական Կղերանոցին, Տէր Փելիքս Վաճճնիուի՝ Արքայ Բենեդիկտեանց ի Ա. Գէորգ. Տէր Ալֆոնս Գասպարիին՝ Վանահայր Գոմինիկեանց. Լիոնէլլո Լէլլի՝ գերնախազահ Ատենե Վենետի, Ուսուցչապետ Յ. Փավանէլլոյ՝ բարտուղար նոյն

կաճառին. կը գտնուէին նաև զրեթէ ամէն ուսումնական կաճառներու նախազահները, քաղցիս զրադարանին և հնութեանց թանգարանին տեսուչը, ինչպէս նաև բոլոր լրագրապետք վենետիկոյ, զանազան ուսուցիչներ, բարեկամք Միաբանութեանս, Մուրատ-Ռափայէլեան Վարժարանի հին և նոր ուսուցիչը և աշակերտք, և այլն և այլն:

Քիչ վերջ առանձին շոգեմակոյկով հասաւ Ն. Ա. Բ. Գրսուէին Միարիա Պիրթա իւր երկու հետեւորդներով, որ առաջնորդուցաւ Վանքիս փառազարդ Դահլիճը՝ Հանդիսավայրը, ուր կը գտնուէին արդէն բազմաթիւ հրաւիրեալներ: Հոն պատին վրայ զետեղուած էր երփնազոյն ծաղկանց ու դալարներու մէջ՝ Ա. Մեսրոպայ տեսլեան և Գրոց զիւտի իւզաներկ մեծ պատկերը, զծուած Մաճճիոթթոյ պատկերահանէ: Գրսուէւոյն հասնելէն քիչ վերջ մասնդրոյ Լուբրագելլոյի Նուազածուաց Երաժշտախումբը զամէնքը ցնցեց «Բամբ որոտան» քայլերգով, մինչ խանդավառութեանց ու ծափերու մէջ կ'ողջունուէին Գերպ. Կիւրեղեան Արք. - Արքահայր ու Բարձրաստիճան անձնաւորութիւնը, որոնք Հանդիսավայր կը մտնէին իրենց յատուկ պաշտօնական համազգեստովը: Ազգային քայլերգէն վերջ զրաբար տաղ մը՝ (Հ. Ղեւնդ Տայեանէ) ողջունեց Հայ Գրականութեան նախնիքը՝ իրենց բեղուն գործոց մէջ, Հայ Մամուլը՝ որ անոնց շունչն ու բոյը կը ծաւալէ, և Վենետիկը՝ որ ասպանջական եղաւ Հայ մամուլն և Հայուն: Ասոր յաջորդեցին երաժշտական կտորներ, դաշնակի վրայ՝ Բրոֆ. Ճիարտա լսեցուց իր Nostalgiaէն ծափահարելի կտորներ, ինչպէս նա Հիւբերի Remember nocturnoն: Յետոյ Հայ մտքի ստեղծագործումն էր, Չունաճեանի Ալիմբիան (preludio per orchestra), այնքան ախորժելի և զրաւիչ՝ որ երկարատև ծափեր խւեց բոլոր հանդիսականներէն: Հետզհետէ յաջորդեցին մեծ յաջորդութեամբ Ճիարտայի Բերցեսէր՝ ջութակով ու դաշնակով. Բրոֆ. Քոէփաքս նուազեց զութա-

կով՝ Մասսարնէի Meditationը. Ճիարտա՝ Wieniawschի մազուրքան դաշնակով. Երգուեցաւ «Երբ ալեկոծ»ը՝ իտալացի րենորի մը կողմէ, և Երաժշտախումբը՝ Վերտիֆի Traviataէն կտորներ նուազեց:

Միթիթարեան Միաբանութիւնս նախապէս խորհած և որոշած էր ոսկեղին Յուրելեանները տօնել այնպիսի յուշարձաններով՝ որոնք թէ՝ օրուան յարմար ըլլան և թէ օգտամատոյց Հայութեան: Ուստի էն առաջ՝ զրական տեսակէտով զոյզ պատկառելի երկասիրութիւններ նուիրուեցան. Հ. Բարսեղ Վ. Սարգիսեան նուիրեց՝ առանձին ընծայականով՝ Ա. Ղազարու Չեռագրաց իւր հակայ Ցանկին Առաջին Հատորը. Նուիրուեցաւ նաև Հ. Արսէն Ղազիկեանի Մատենագիտութեան փառաւոր գործը: Այս մեծ յիշատավներուն առթիւ՝ գեղարուեստական բամնին նուիրուեցաւ մեծ խմբանկար մը՝ որ պիտի շինուի երեկուի պատկերահանի մը կողմէ՝ Վանքիս Նոր Դահլճի մը մէջ, որուն համար հայազգի իշխան Ապրոյ Բագրատունի և իւր իշխանազուն քոյըը Մարգիրուհի Ճինորի Վէնթուրի կարեոր գումար մը յատկացուցին Միաբանութեանս, իմանալով անոր մտադրութիւնը: Խակ գարոցական տեսակէտով մեծ հաճութեամբ ունկնդրուեցաւ այն ձեռնարկը, զոր Միաբանութիւնս պիտի ընէ ապագային՝ Տարօնյ մէջ վարժարանի մը շինութեամբ ի յիշատակ թարգմանչաց:

Քառորդ մը գաղարէ վերջ Երաժշտախումբը սկիզբ տուաւ Բ. մասին՝ Արնանեանի «Միկրար» քայլերգով, ուսկից յետոյ բեմ ելաւ Հ. Կ. Տէր Սահակեան և իտալերէն գեղահիւս և հմտալից ճառով մը պարզեց Յորելեաններուն նշանակութիւնը, Հայուն նախակին փառը, մեր անցեալ գիսաւորները, մեր զրականութիւնը, վերջին գարուս ժրաշան մշակները և Հայ մտքի փայլուն արգասիքը և այլն: Ճառափափին ճայնը մերթ ընդ մերթ կ'ընդհատուէր զգրգալից ծափերով: Աչ նուազ հրապուրիչ և սրտազրաւ էին նաև Բրոֆ. Վոլֆ Ֆերրարիի նուազած կտորները («Le Campane» Zabelի. — «Legende»

Oberthürի. — «Pattuglia Spagnola» Tedeschiniի տակդով. ի զուր կը տըքնէին ծափեր՝ կրկին լսելու տենչը շեշտելով. Երաժշտախումբը պատրաստ էր նուագելու ուրիշ երկու հրաշալի կտորներ («Danza delle ondine» Catalaniի. — «Minuetto» Debussyի), որոնք իրաւամբ բաղցը կնիք մ'եղան ակաղեմական հանդիսին որ վերջացաւ խանդավառութեանց մէջ:

Հանդիսականք ոտք ելան այդ բաղցը տպաւորութեանց տակ, ու թարմ զգացմամբ և համակրանցով՝ որ իրենց սիրայօժար ունկնդրութեան և հետաքրքրութեան պտուղն էր՝ առաջնորդուեցան Հայ Գրականութեան Արքավայրը՝ Գրատուն, դէպի Յուցահանդէս: Հոն ճակատ առ ճակատ երկայն ստոլներու վրայ՝ շար ի շար կը փայլէին Հայոց Փառքը կազմող ամենէն աւելի շքեղ և հոյակապ գործեր, ըստ նիմիթի և ըստ գեղարուեստի: Աշակողմինը էն նուիրականն, Զեռազրաց միայն յատուկ էր, և բաց՝ ամէնէն աւելի հետաքրքրական կամ գեղարուեստական մէկ էջը. հոն՝ կարծես բազմած կը թուէին մեր Նախնիք իրենց ոսկեդէն աթոռներուն վրայ: Զախակողմինը սեփական էր Հայ կեղրոններու և պանդուխտ երկիրներու մէջ լոյս տեսած հին թանկազին գրոց և Հանդէսներուն, բոլորն ալ բաց: Հիւրընկալ Հայրեր մի առ մի ցոյց կու տային Հանդիսականաց, բացատրելով մէն մի ձեռագրի ու մատենի հնութիւնը, գրական ու գեղարուեստական յարզը, ու միասին՝ հակիրծ ծանօթութիւն մը հեղինակին վրայ: Հանդիսականք զմայլելէ չին զարդեր, արժանաւոր բառ կը փնտուին Հայուն յատկութեանց ու ծիրքերուն ի գովեստ, ու սրտագին բացատրութիւններ՝ պսակներ կ'ընէին մեր նախնեաց շիրիմներուն:

Գրատունէն վերջ հարկ էր ուղղուիլ դէպի Ա. Ղազարու Տպարանը. հոն ամէն ինչ կը պատմէր Մեծին Միսիթարայ արդինքը այն գործունէութեամբ՝ որոն առաջին ու մեծ օրինակը իրենք Նախնիք տուին, ու թողուցին աւանդ՝ իրենց յաջորդներուն:

Տպարանին երկայնքով, յատուկ ստոլի մը վրայ, Միսիթարեան երկասիրութի՛մը կը տիրէր միայն. Միսիթարեան Գրոց Յուահանդէսն էր, ուր շարուած էին կարգաւ՝ գիտական, բանասիրական, մատենագրական և գեղարուեստական հրատարակութիւններ, հին և նոր հակայ գործեր, շրջապատուած տասը վկայականներէ՝ զորս ստացած է Ա. Ղազարու Տպարանը բաղաքակիրթ Եւրոպայէն: Յատկապէս կը փայլէր մէջտեղը՝ վերջերս թուրինի Միջազգային Յուցահանդէսէն շահած ոսկի մետալի առաջին վկայականը: Դըրուատեաց ու գովեստից խօսքեր՝ հիացման արտայայտութիւն էին դէպի Հայութիւն, և բարձրաստիճան այցելուք շահած մանրամասն ծանօթութեան վրայ անպատճելի գոնութիւն կը յայտնէին:

Մարիա Պերթա Դբսուհին մեկնած էր արդէն, երբ սկսաւ ժամ 2ին ձաշկերոյթը. բոլոր բարձրաստիճան Ներկայացուցիչը և հրաւիրեալը գրաւած էին իրենց տեղերը: Բաժակաճառերու շրջանը կը սկսի Հ. Բ. Վ. Արգիսեաննէն որ ողջոյններ ուղեց առ Խտալիա՝ անոր լեզուաւ ու շեշտեց Ա. Մահակայ և Ա. Մ'եսրոպայ փառքը՝ կրօնքի ու գիտութեան գործոյն մէջ (բուռն ծափեր): Իրմէ վերջ ոտք ելաւ Գերպ. Պանդալէոն, հաղորդեց՝ իբր Ներկայացուցիչ՝ Միթանաւոր-Պատրիարքին շերմ մաղթանցներն և ուրախակցութիւնները առ Ա.թի Արքեպիսկոպոս-Արքահայր, առ Միաբանութիւնն և առ Հայ Ազգն. յարգանց ու համարման եռանդուն արտայայտութիւններ ուղղելով դէպի Միսիթարայ Տունը՝ ջահ կը նկատէր զայն կրօնքի և զիտութեան (երկարաւու ծափահարութիւններ): Յետոյ կոմս Փասասի՝ Վենետիկոյ կոմս Կրիմանի Քաղաքապետին սրտագին ուրախակցութիւններն և ողջոյններն հաղորդեց: Հետզէեաէ այլ և մյլ լեզուաւ կորովալից բաժակաճառեր արտասանեցին Բրոֆ. Լամպիէ (Փրանսերէն գեղեցիկ նուազ մը՝ գրոց գիւտի վրայ). Հ. Գ. Այտըննեան, Դոմինիկեանց Վանահայրը, Բրոֆ. Պալլարինի, Վենետիկոյ և Ա. Ղազարու կղեւ-

րանոցներուն ուսուցիչ, թրոֆէսոր Զորապանեան էֆէնտի՝ թուրքերէնի ուսուցիչ Մ. Ռ. Վարժարանի, և Խոալական Մամուլին կողմանէ՝ Սերենա, որ անվերջ ծափերու մէջ կնքեց իր սրտագին խօսքերը թէ «Վեհենեփկ զձեզ ոչ եթէ հիւր, այլ որդիք կը նկատէ»։ Է՞ն վերջը Հ. Գարբիէլ Վ. Նահապետեան Միաբանութեանս կողմանէ եռանդուն ու սրտագին շնորհակալութիւններ յայտնեց մի առ մի պաշտօնական անձանց և ամէն անոնց՝ որ իրենց մասնակցութեամբ պատուած էին զշայ Ազգը և զՄիլիթարեան Միաբանութիւնը։

Աղեանը վերջացած էր և Հրաւիրեալը կ'առաջնորդուէին դէպի Ս. Ղազարու Բուրաստանը, և ահա հոն անակնկալ մը զիրենց կ'ողջունէ. ծովահայեաց Ութանկիւն Բարձրաւանդակին վրայ՝ կ'երենայ վենետիկյ «Benedetto Marcelllo» կոչուած 60 հոգիէ բաղկացեալ երգչախումբը, որ առաջնորդութեամբ մակարոյ Փոնչինայի տասը հրաշալի կտորներ կը նուռագէ բազմաձայն։ Ամէնուն ուշագրութիւնը զրաւուած էր անկից՝ զմայլմանց մէջ թաղուած, անոր հիացած կ'ունենդրէին նաև երթեեկող շոգենաւներու ուղերդները՝ զնացքին պահուն։

Հրաւիրեալը ի վերջոյ զոհ և ուրախ մեկնեցան, հրամեշտ տալով և մէն մի Հարց

Միաբանութեանս յայտնելով իրենց սըրտագին ու եռանդուն շնորհակալութիւնները և մաղթելով հայ ազգին երջանկի առաւոտ մը, մինչ զիրացը՝ հորիզոնէն վար՝ ծովուն մէջ՝ անմոռանալի յիշատակներ կը սուզուէին գեղեցիկ մայրամուտին հետ*։

Հ. Դ. ՏԱՅԵԱՆ

ԺԱՄԱՑՈՅՑ - ԿՈՂՄԱՑՈՅՑ

Միշտ մեր տրամադրութեան չենք կը նար ունենալ կողմնացոյց մը, երբ ուզենք ճշգել Հիւսիսը, Հարաւը և այլն, բայց ժամացոյց մը միշտ՝ մինչև անգամ տղայք։

Արդ եթէ մեր ծոցի ժամացոյցը, բաւական է որ ըլլայ ճիշտ, գոնէ այդ ժամուն, բայց եւրոպական ժամով, արևոտատեն հորիզոնական զիրքով բռնած դառնանց դէպի արև և դարձնենց զայն աջ կամ ձախ, մինչև որ փոքր ցուցիչը որ ժամերը կը ցուցնէ, ծածկէ ճիշտ իր շուրջը, նոյն կիտին և 12ին մէջտեղի կիտէն եթէ զիծ մը բաշենք որ ժամացոյցին կեզրոնէն անցնի, այս զծին վերին ծայրը ուղղուած է դէպի հարաւ, իսկ միւս ծայրը դէպի ի հիւսիս որ մեր կրնակը կ'ինայ։ Անկէ վերջը արևելքը և արեմուտքը դիւրին է գտնել այդ զծին ուղղահայեաց մը քաշելով ժամացոյցին կեզրոնէն, որով կ'ունենանք աջ կողմերնիս արևմուտք և ձախ կողմերնիս արևելք։

Գիւրութեան համար լաւագոյն է ընտրել զոյգ ժամերը, որով զիւրին կ'ըլլայ այդ ժամին և 12ին միջին կէտը գտնել, ինչպէս երբ ժամը ճիշտ երկուքին ընենք այս զործողութիւնս, կ'ունենանք 2ին և 12ին միջին և որոշ կէտ 1ը, նոյնպէս եթէ 4ին ընենք՝ կը գտնենք 2ը։

Օրինակ. — Երբ ժամը ճիշտ 2ին հորիզոնական զիրքով բռնած ժամացոյցը կը գտնեն մարմին ու աշակերտը՝ Ազույի իրենց ամարանցն Սոյն տօնը իր ճախ և հետաքրքրական պարունակութեամբ պիտի ներկայանայ արգէն մեր ընթերցողաց Բագմէի Բացառիկ թիւովը։

* Յօդուածիս սկիզբ՝ յատկապէս Յորելեաններուն նուիրուած ուրիշ օր մ'ալ ակնարկած էի, տօնուած։ Ա. Թարգմանչաց յիշատակին (21 Սեպտ. 1913) Միաբանութեան Ս. Զենան աստարանցին մէջ ։ Յամանացոյն սարքած նարեք այս այս նորածնէ հետաքրքրական չանչէս՝ ընդպարակ ասպարէց տառած համար Հայ ակնենին, Թարգմանչաց յիշատակին յարմար զանազան նիւթելու կատարեալ ազատութեամբ ու միջանկեալ Հայկ. երգերով. մինչզեն Պաշտօնական Հանդէսներունը որոշուած ու սահմանած ներեմբ պիտի ըլլային։ Այդ պատճառու Ս. Զենանի հանդէսը՝ թէպէս յացուած էր իր ներքին ընտանեկան հանդէս մը՝ ազգայիններու միայն յատկացուած, բայց պաշտօնական վեհութիւն մը զգեցած է եկեղ. արարողութեանց և թէ զրական ճոխ ակաղիայի տասկէտպէ և նախազան ունենալով նյոյն ինքն Գերա. Ալեքանյայրը. Յատկապէս հրամակացն ու մասնակցացն Ս. Ա. Վարժարանի Տեսչութիւնը, Պաուզանական մարմին ու աշակերտը՝ Ազույի իրենց ամարանցն Սոյն տօնը իր ճախ և հետաքրքրական պարունակութեամբ պիտի ներկայանայ արգէն մեր ընթերցողաց Բագմէի Բացառիկ թիւովը։